Աստվածաշնչյան հսկաներ

Հնգամատյան

Այն օրերին երկրի վրա հսկաներ կային, և դրանից հետո էլ, երբ Աստծո որդիները մտան մարդկանց դուստրերի մոտ, և նրանք երեխաներ ծնեցին նրանց համար, նրանք դարձան հզոր մարդիկ, որոնք հնուց ի վեր հայտնի մարդիկ էին: Ծննդոց 6:4

Եվ այնտեղ տեսանք հսկաներին՝ Ենակի որդիներին, որոնք հսկաներից էին ծագում. մենք մեր աչքում մորեխների պես էինք, և այդպես էլ նրանց աչքում էինք: Թվեր 13:33

Հին ժամանակներում այնտեղ բնակվում էին Էմիմները՝ մեծ, բազմամարդ և բարձրահասակ ժողովուրդ, ինչպես Ենակիմները: Որոնք նույնպես համարվում էին հսկաներ, ինչպես Ենակիմները: Բայց մովաբացիները նրանց Էմիմներ են անվանում: Բ Օրինաց 2:10-11

Բ Օրինաց 2:19-21
Եվ երբ մոտենաս Ամմոնի որդիներին, մի՛ նեղիր նրանց և մի՛ խառնվիր նրանց, որովհետև ես քեզ Ամմոնի որդիների երկրից ոչ մի ժառանգություն չեմ տա, որովհետև այն տվել եմ Ղովտի որդիներին որպես ժառանգություն: (Այն նույնպես համարվում էր հսկաների երկիր: Հին ժամանակներում հսկաներ էին ապրում այնտեղ, և Ամմոնացիները նրանց անվանում էին Զամզումիմներ՝ մեծ, բազմամարդ և բարձրահասակ ժողովուրդ, ինչպես Ենակիմները: Բայց Տերը նրանց կործանեց նրանց առաջից, և նրանք ժառանգեցին նրանց և բնակվեցին նրանց տեղում:

Որովհետև հսկաների մնացորդից միայն Բասանի Օգ թագավորն էր մնացել: Ահա նրա մահճակալը երկաթե մահճակալ էր: Մի՞թե այն Ամմոնի որդիների Ռաբաթում չէ: Նրա երկարությունը ինը կանգուն էր, իսկ լայնությունը՝ չորս կանգուն՝ մարդու չափ կանգունով: Եվ այս երկիրը, որը մենք այդ ժամանակ տիրացանք՝ Արոերից, որը գտնվում է Առնոն գետի մոտ, մինչև Գաղաադ լեռան կեսը և նրա քաղաքները, տվեցի Ռուբենյաններին և Գադյաններին: Գաղաադի մնացած մասը և ամբողջ Բասանը՝ Օգի թագավորությունը, տվեցի Մանասեի կես ցեղին, ամբողջ Արգոբի շրջանը՝ ամբողջ Բասանով, որը կոչվում էր հսկաների երկիր: Բ Օրինաց 3:11-13

Պատմություն

Եվ Բասանի Օգ թագավորի սահմանը, որը հսկաների մնացորդից էր, որը բնակվում էր Աստարոթում և Եդրեյում, Հեսու 12:4

Բասանի մեջ Օգի ամբողջ թագավորությունը, որը թագավորում էր Աստարոթում և Եդրայիում, որը մնացել էր հսկաների մնացորդից, որովհետև Մովսեսը նրանց հարվածեց և վռնդեց: Հեսու 13:12

Եվ սահմանը բարձրանում էր Հիննոմի որդու հովտով դեպի Յեբուսացիների հարավային կողմը, այսինքն՝ Երուսաղեմը, և սահմանը բարձրանում էր մինչև այն լեռան գագաթը, որը գտնվում է Հիննոմի հովտի դիմաց՝ արևմուտքում, որը գտնվում է Հսկաների հովտի ծայրին՝ հյուսիսում: Հեսու 15:8

Եվ Հեսուն պատասխանեց նրանց. «Եթե դուք մեծ ժողովուրդ եք, բարձրացեք անտառը և այնտեղ ձեզ համար անտառ կտրեք Փերեզացիների և հսկաների երկրում, եթե Եփրեմի լեռը ձեզ համար նեղ է»: Հեսու 17:15

Եվ սահմանը իջնում էր մինչև այն լեռան ծայրը, որը գտնվում էր Հիննոմի որդու հովտի դիմաց, որը գտնվում էր հսկաների հովտում՝ հյուսիսում, և իջնում էր Հիննոմի հովիտը, Յեբուսիի ափը՝ հարավում, և իջնում էր մինչև Ենրոգել, Հեսու 18:16

Ա Սամուել 17
1 Փղշտացիները հավաքեցին իրենց զորքերը պատերազմի համար և հավաքվեցին Հուդայի Սոքհոյում և բանակեցին Սոքհոյի ու Ազեկայի միջև՝ Եփեսդամիմում:
2 Սավուղն ու Իսրայելի մարդիկ հավաքվեցին, բանակեցին Էլայի հովտի մոտ և մարտական շարժ կազմեցին փղշտացիների դեմ:
3 Եվ փղշտացիները կանգնած էին լեռան վրա մի կողմից, իսկ իսրայելացիները՝ լեռան վրա մյուս կողմից, և նրանց միջև հովիտ կար:
4 Եվ փղշտացիների ճամբարից դուրս եկավ մի հզօր մարդ՝ Գողիաթ անունով, Գեթից, որի հասակը վեց կանգուն ու մեկ թիզ էր:
5 Եվ նա գլխին պղնձե սաղավարտ ուներ, և նա զինված էր զրահով, և պատմուճանի քաշը հինգ հազար պղինձ էր:
6 Եվ նրա ոտքերին պղնձե սմբակներ կային, իսկ ուսերի միջև՝ պղնձե թիրախ:
7 Նրա նիզակի բունը նման էր ջուլհակի գերանի, իսկ նիզակի ծայրը կշռում էր վեց հարյուր սիկղ երկաթ, և նրա առջևից վահան կրող մարդ էր գնում:
8 Նա կանգնեց ու կանչեց Իսրայելի զորքերին ու ասաց նրանց. «Ինչո՞ւ եք դուրս եկել ձեր ճակատամարտը դասավորելու: Մի՞թե ես փղշտացի չեմ, իսկ դուք՝ Սավուղի ծառաներ: Ընտրեք ձեզ համար մի մարդ, որ իջնի ինձ մոտ»:
9 Եթե նա կարողանա կռվել ինձ հետ և սպանել ինձ, մենք կլինենք ձեր ծառաները: Բայց եթե ես հաղթեմ նրան և սպանեմ նրան, դուք կլինեք մեր ծառաները և կծառայեք մեզ:
10 Եվ փղշտացին ասաց. «Ես այսօր Իսրայելի զորքերին եմ նախատում, ինձ մի մարդ տվեք, որ միասին կռվենք»:
11 Երբ Սավուղն ու ամբողջ Իսրայելը լսեցին փղշտացու այս խոսքերը, սարսափեցին ու շատ վախեցան:
12 Դավիթը որդին էր այն Եփրաթացու, որը Բեթղեհեմից էր և որի անունը Հեսսե էր: Նա ուներ ութ որդի: Այդ մարդը Սավուղի օրերում ծերության էր մատնվել:
13 Եվ Հեսսեի երեք ավագ որդիները գնացին և հետևեցին Սավուղին պատերազմի: Նրա երեք որդիների անունները, որոնք գնացին պատերազմի, այս էին՝ անդրանիկը՝ Եղիաբ, երկրորդը՝ Աբինադաբ, և երրորդը՝ Սամմա:
14 Դավիթը կրտսերն էր, իսկ երեք ավագները հետևեցին Սավուղին:
15 Բայց Դավիթը գնաց ու վերադարձավ Սավուղի մոտից՝ Բեթղեհեմում իր հոր ոչխարները արածեցնելու:
16 Եվ փղշտացին քառասուն օր առավոտյան ու երեկոյան մոտենում էր ու ներկայանում:
17 Եվ Հեսսեն ասաց իր որդի Դավթին. «Վերցրու քո եղբայրների համար այս չորացրած ցորենի մեկ արդուն և այս տասը հացը և վազիր ճամբար՝ քո եղբայրների մոտ:
18 Եվ այս տասը պանիրը տար նրանց հազարապետին, տե՛ս, թե ինչպես են քո եղբայրները, և վերցրու նրանցից գրավը:
19 Սավուղը, նրանք և բոլոր իսրայելացիները Էլայի հովտում էին և կռվում էին փղշտացիների դեմ:
20 Դավիթը վաղ առավոտյան վեր կացավ, ոչխարները թողեց մի պահապանի մոտ, վերցրեց ու գնաց, ինչպես Հեսսեն էր նրան հրամայել: Երբ բանակը դուրս էր եկել մարտի, նա հասավ խրամատին և մարտի կանչեց:
21 Որովհետեւ իսրայէլացիներն ու փղշտացիները պատերազմի համար դասաւորուել էին՝ բանակ բանակի դիմաց:

22 Դավիթը իր կառքը թողեց կառապանի ձեռքում և վազեց զորքի մեջ, եկավ ու ողջունեց իր եղբայրներին:

23 Երբ նա խոսում էր նրանց հետ, ահա փղշտացիների զորքերից դուրս եկավ այն հաղթանակած փղշտացին՝ Գողիաթ անունով Գեթից, և նույն խոսքերն ասաց: Դավիթը լսեց նրանց:

24 Եվ բոլոր իսրայելացիները, երբ տեսան այդ մարդուն, փախան նրանից և շատ վախեցան:

25 Իսրայելի մարդիկ ասացին. «Տեսա՞ք այս մարդուն, որ դուրս է եկել: Նա դուրս է եկել Իսրայելին ծաղրելու համար: Եվ եթե նրան սպանի, թագավորը նրան մեծ հարստությամբ կհարստացնի, իր դստերը կտա նրան և նրա հոր տունը կազատի Իսրայելից»:

26 Եվ Դավիթը խոսեց իր մոտ կանգնած մարդկանց հետ՝ ասելով. «Ի՞նչ պիտի անեն այն մարդուն, որը կսպանի այս փղշտացուն և կվերացնի Իսրայելի նախատինքը: Որովհետև ո՞վ է այս անթլփատ փղշտացին, որ նախատում է կենդանի Աստծո զորքերին»:

27 Եվ ժողովուրդը նրան այսպես պատասխանեց՝ ասելով. «Այսպես էլ պիտի անեն նրան, ով նրան սպանի»:

28 Եվ նրա ավագ եղբայր Եղիաբը լսեց, թե ինչպես է նա խոսում մարդկանց հետ, և Եղիաբի բարկությունը բորբոքվեց Դավթի դեմ ու ասաց. «Ինչո՞ւ իջար այստեղ, և այդ մի քանի ոչխարներին ո՞ւմ մոտ ես թողել անապատում: Ես գիտեմ քո հպարտությունն ու քո սրտի չարությունը, որովհետև դու իջել ես, որպեսզի տեսնես պատերազմը»:

29 Դաւիթն ասաց. «Հիմա ի՞նչ եմ արել: Մի՞թե արդարացում չկա»:

30 Եվ նա նրանից շրջվեց դեպի մեկ ուրիշը և նույն ձևով խոսեց: Ժողովուրդը նորից պատասխանեց նրան նախկին ձևով:

31 Երբ Դավթի ասած խոսքերը լսվեցին, նրանք դրանք պատմեցին Սավուղի առաջ, և նա մարդ ուղարկեց նրան կանչելու:

32 Դաւիթն ասաց Սաւուղին. «Ոչ ոքի սիրտը թող չթուլանայ նրա պատճառով: Քո ծառան կգնա ու կպատերազմի այս փղշտացու հետ»:

33 Սավուղն ասաց Դավթին. «Դու չես կարող այդ փղշտացու դեմ գնալ նրա դեմ կռվելու, որովհետև դու դեռ պատանի ես, իսկ նա մանկուց պատերազմող է»:

34 Դաւիթն ասաց Սաւուղին. «Քո ծառան իր հօր ոչխարներն էր արածեցնում, եւ մի առիւծ ու մի արջ եկան ու հոտից մի գառ առան:

35 Ես նրա հետևից դուրս եկա, հարվածեցի նրան և ազատեցի նրա բերանից: Երբ նա ինձ վրա հարձակվեց, բռնեցի նրա մորուքից, հարվածեցի ու սպանեցի:

36 Քո ծառան սպանեց և՛ առյուծին, և՛ արջին: Այս անթլփատ փղշտացին նրանցից մեկի պես կլինի, որովհետև նա նախատեց կենդանի Աստծո զորքերին:

37 Դաւիթն ասաց. «Տէրը, որ ինձ ազատեց առիւծի ճանկից եւ արջի ճանկից, նա էլ կազատի ինձ այս փղշտացու ձեռքից»: Սաւուղն ասաց Դաւթին. «Գնա՛, եւ Տէրը քեզ հետ լինի»:

38 Սավուղը Դավթին հագցրեց իր զրահները, նրա գլխին դրեց պղնձե սաղավարտ և նրան հագցրեց զրահ:

39 Դավիթը սուրը կապեց իր զրահի վրա և փորձեց գնալ, որովհետև չէր փորձարկել դրանք: Դավիթն ասաց Սավուղին. «Ես չեմ կարող դրանցով գնալ, որովհետև չեմ փորձարկել դրանք»: Եվ Դավիթը հանեց դրանք իր վրայից:

40 Նա ձեռքը վերցրեց իր գավազանը, հեղեղատից ընտրեց հինգ հարթ քար և դրեց դրանք իր մոտ գտնվող հովվի պարկի՝ պարկի մեջ: Նրա պարսատիկը ձեռքին էր, և նա մոտեցավ փղշտացուն:

41 Եվ փղշտացին մոտեցավ Դավթին, և վահան կրողը նրա առջևից էր գնում:

42 Երբ փղշտացին շուրջը նայեց ու տեսավ Դավթին, արհամարհեց նրան, որովհետև նա ընդամենը մի երիտասարդ էր՝ կարմրահեր և գեղեցիկ դեմքով:

43 Եվ փղշտացին ասաց Դավթին. «Շո՞ւն եմ ես, որ ինձ վրա գավազաններով ես գալիս»: Եվ փղշտացին իր աստվածներով անիծեց Դավթին:

44 Եվ փղշտացին ասաց Դավթին. «Եկ ինձ մոտ, և ես քո մարմինը կտամ երկնքի թռչուններին ու դաշտի գազաններին»:

45 Դաւիթն ասաց փղշտացուն. «Դու ինձ վրայ գալիս ես սրով, նիզակով եւ վահանով, իսկ ես քեզ վրայ եմ գալիս Զօրութիւնների Տիրոջ՝ Իսրայելի զօրքերի Աստծու անունով, որին դու նախատեցիր»:

46 Այսօր Տերը քեզ իմ ձեռքը կմատնի, և ես քեզ կզարկեմ, քո գլուխը կառնեմ քեզանից, և փղշտացիների բանակի դիակները այսօր երկնքի թռչուններին ու երկրի գազաններին կտամ, որպեսզի ամբողջ երկիրը իմանա, որ Իսրայելում Աստված կա:

47 Եվ այս ամբողջ ժողովը կիմանա, որ Տերը սրով ու նիզակով չի փրկում, որովհետև պատերազմը Տիրոջն է, և նա ձեզ մեր ձեռքը կմատնի:

48 Եվ երբ փղշտացին վեր կացավ ու մոտեցավ Դավթին դիմավորելուն, Դավիթը շտապեց ու վազեց դեպի զորքը՝ փղշտացուն դիմավորելու:
49 Դավիթը ձեռքը մտցրեց պարկի մեջ, այնտեղից մի քար վերցրեց, պարսատիկով նետեց այն և հարվածեց փղշտացու ճակատին, այնպես որ քարը խրվեց նրա ճակատին, և նա երեսնիվայր ընկավ գետնին:
50 Այսպիսով, Դավիթը պարսատիկով ու քարով հաղթեց փղշտացուն, հարվածեց փղշտացուն ու սպանեց նրան, բայց Դավթի ձեռքում սուր չկար:
51 Դավիթը վազեց, կանգնեց փղշտացու վրա, վերցրեց նրա սուրը, հանեց պատյանից, սպանեց նրան և կտրեց նրա գլուխը դրանով: Երբ փղշտացիները տեսան, որ իրենց զինակիցը մեռած է, փախան:
52 Իսրայելի և Հուդայի մարդիկ վեր կացան, աղաղակեցին և հետապնդեցին փղշտացիներին մինչև հովիտ և Ակկարոնի դարպասները: Փղշտացիների վիրավորները ընկան Սաարիմ տանող ճանապարհին, մինչև Գեթ և Ակկարոն:
53 Իսրայելի որդիները փղշտացիներին հետապնդելուց հետո վերադարձան և կողոպտեցին նրանց վրանները:
54 Դավիթը վերցրեց փղշտացու գլուխը և տարավ Երուսաղեմ, իսկ նրա զրահները դրեց իր վրանում:
55 Երբ Սավուղը տեսավ, որ Դավթին դուրս է գալիս փղշտացու դեմ, ասաց զորքի հրամանատար Աբեններին. «Աբեններ, այս երիտասարդը ո՞ւմ որդին է»: Աբեններն ասաց. «Կենդանի է քո հոգին, արքա՛, չգիտեմ»:
56 Թագավորն ասաց. «Հարցրու, թե ում որդին է այս պատանին»:
57 Երբ Դավիթը վերադարձավ փղշտացու կոտորածից, Աբենները վերցրեց նրան ու տարավ Սավուղի առաջ՝ փղշտացու գլուխը նրա ձեռքին:
58 Սավուղն ասաց նրան. «Ո՞ւմ որդին ես դու, երիտասարդ»: Դավիթը պատասխանեց. «Ես քո ծառա Հեսսեի՝ Բեթղեհեմցու որդին եմ»:

Եվ Հեսբիբենոբը, որը հսկայի որդիներից էր, որի նիզակի քաշը երեք հարյուր սիկղ պղինձ էր, և նա նոր սուր էր հագել, մտածում էր սպանել Դավթին: Բայց Ծարուհեայի որդի Աբեսսան օգնեց նրան, հարվածեց փղշտացուն և սպանեց նրան: Դավթի մարդիկ երդվեցին նրան՝ ասելով. «Դու այլևս մեզ հետ չես դուրս գա պատերազմի, որպեսզի չմարես Իսրայելի լույսը»: Դրանից հետո Գոբում կրկին պատերազմ եղավ փղշտացիների դեմ: Այդ ժամանակ Հուսաթացի Սիբեքայը սպանեց Սափին, որը հսկայի որդիներից էր: Եվ Գոբում կրկին պատերազմ եղավ փղշտացիների դեմ, որտեղ Բեթղեհեմցի Արիորեգիմի որդի Էլիանանը սպանեց Գեթացի Գողիաթի եղբորը, որի նիզակի բունը նման էր ջուլհակի գերանի: Եվս մեկ մարտ եղավ Գեթում, որտեղ կար մի բարձրահասակ մարդ, որի ձեռքերին վեց մատ կար, իսկ ոտքերին՝ վեց մատ՝ քսանչորս: Նա նույնպես հսկայի ծնունդ էր: Երբ նա Իսրայելին ծաղրեց, Դավթի եղբայր Սեմայի որդի Հովնաթանը սպանեց նրան: Այս չորսը Գեթում հսկայի ծնունդ էին և ընկան Դավթի ու նրա ծառաների ձեռքով: 2 Թագավորաց 21:16-22

Դրանից հետո Գազերում պատերազմ սկսվեց փղշտացիների դեմ: Այդ ժամանակ հուսաթացի Սիբեքայը սպանեց Սիպփայիին՝ հսկայի որդիներից մեկին, և նրանք նվաստացվեցին: Եվ կրկին պատերազմ եղավ փղշտացիների դեմ: Հայիրի որդի Էլիանանը սպանեց գեթացի Գողիաթի եղբորը՝ Լահմիին, որի նիզակի գավազանը նման էր ջուլհակի գերանի: Եվ կրկին պատերազմ եղավ Գեթում, որտեղ կար մի բարձրահասակ մարդ, որի մատներն ու ոտքերը քսանչորս մատներ էին՝ վեցական յուրաքանչյուր ձեռքին և վեցական յուրաքանչյուր ոտքին: Նա նույնպես հսկայի որդին էր: Բայց երբ նա նախատեց Իսրայելին, Դավթի եղբայր Սեմայի որդի Հովնաթանը սպանեց նրան: Սրանք Գեթում հսկայի ծնունդներն էին, և նրանք ընկան Դավթի ձեռքով և նրա ծառաների ձեռքով: Ա Մնացորդաց 20:4-8

Նա կոտրում է ինձ կոտրվածքով կոտրվածքի վրա, վազում է ինձ վրա՝ ինչպես հսկա: Հոբ 16:14

Ապոկրիֆ

Քանզի հզորը չընկավ երիտասարդների ձեռքով, ոչ էլ տիտանների որդիները նրան հարվածեցին, ոչ էլ բարձր հսկաները հարձակվեցին նրա վրա, բայց Մերարիի դուստր Հուդիթը նրան թուլացրեց իր դեմքի գեղեցկությամբ: Հուդիթ 16:7

Քանզի հին ժամանակներում էլ, երբ հպարտ հսկաները կործանվեցին, քո ձեռքով կառավարվող աշխարհի հույսը փախավ թույլ անոթի մեջ և բոլոր դարերին թողեց սերնդի սերունդ: Սողոմոնի Իմաստություն 14:6

Նա չէր հանդարտվում հին հսկաների հանդեպ, որոնք իրենց հիմարության ուժով անկում ապրեցին: Ժողովող 16:7

Ինչպես որ խաղաղության զոհից ճարպն են վերցնում, այնպես էլ Դավիթն ընտրվեց Իսրայելի որդիներից: Նա առյուծների հետ խաղում էր ինչպես ուլերի հետ, և արջերի հետ՝ ինչպես գառների հետ: Մի՞թե նա չսպանեց մի հսկայի, երբ նա դեռ փոքր էր: Մի՞թե նա չվերացրեց ժողովրդից նախատինքը, երբ պարսատիկով քարը բարձրացրեց ձեռքով և չխաթարեց Գողիաթի պարծենկոտությունը: Որովհետև նա կանչեց Բարձրյալ Տիրոջը, և նա նրան զորություն տվեց իր աջ ձեռքում՝ սպանելու այդ հզոր մարտիկին և բարձրացնելու իր ժողովրդի եղջյուրը: Ժողովող 47:2-5

Այնտեղ էին սկզբից ի վեր հայտնի հսկաները, որոնք այդքան մեծ հասակ ունեին և այդքան հմուտ էին պատերազմում: Տերը նրանց չընտրեց և նրանց գիտության ճանապարհը չտվեց: Նրանք կործանվեցին, որովհետև իմաստություն չունեին և կործանվեցին իրենց հիմարության պատճառով: Բարուք 3:26-28

Այն ժամանակ նրա փոխարեն վեր կացավ նրա որդի Հուդան, որը կոչվում էր Մակաբեոս: Նրան օգնեցին նրա բոլոր եղբայրները, ինչպես նաև բոլոր նրանք, ովքեր նրա հոր հետ էին, և նրանք ուրախությամբ կռվեցին Իսրայելի դեմ պատերազմում: Այսպիսով, նա մեծ պատիվ վաստակեց իր ժողովրդի համար, հագավ զրահ՝ ինչպես հսկա, գոտևորեց իր ռազմական զրահը և մարտնչեց՝ իր սրով պաշտպանելով զորքը: Իր գործերով նա նման էր առյուծի և ինչպես առյուծի ձագ, որը մռնչում էր իր որսի համար: Որովհետև նա հետապնդում էր չարագործներին, փնտրում նրանց և այրում նրանց, ովքեր տանջում էին իր ժողովրդին: Հետևաբար, չարագործները վախեցան նրանից, և բոլոր անօրինություն գործողները խռովվեցին, որովհետև փրկությունը նրա ձեռքում էր: Նա նաև շատ թագավորների վշտացրեց և ուրախացրեց Հակոբին իր գործերով, և նրա հիշատակը օրհնյալ է հավիտյան: Ավելին, նա անցավ Հուդայի քաղաքներով՝ ոչնչացնելով նրանց մեջ անաստվածներին և հեռացնելով Իսրայելի բարկությունը: Այսպիսով, նա հայտնի դարձավ մինչև երկրի ծայրը և ընդունեց նրանց, ովքեր պատրաստ էին կործանման: Ա Մակաբայեցիներ 3:1-9

Ենոք

Եվ մնացած բոլորը նրանց հետ միասին կանայք վերցրին, և յուրաքանչյուրը իր համար մեկական ընտրեց, և նրանք սկսեցին մտնել նրանց մոտ և պղծվել նրանցով, և նրանք սովորեցրին նրանց հմայություններ և կախարդանքներ, ինչպես նաև արմատներ կտրել, և ծանոթացրին նրանց բույսերի հետ: Եվ նրանք հղիացան և մեծ հսկաներ ծնեցին, որոնց հասակը երեք հազար էր (Էլը հյուսիսարևմտյան Եվրոպայի չափման միավոր է, որը սկզբում հասկացվում էր որպես կանգուն՝ նախաբազկի և մեկնած ձեռքի երկարության համակցված երկարությունը: Էլի այլ չափումները հավասար են 27-45 դյույմի): Նրանք սպառեցին մարդկանց բոլոր ձեռքբերումները: Եվ երբ մարդիկ այլևս չկարողացան նրանց կերակրել, հսկաները շրջվեցին նրանց դեմ և կուլ տվեցին մարդկությանը: Եվ նրանք սկսեցին մեղանչել թռչունների, գազանների, սողունների և ձկների դեմ, և կուլ տալ միմյանց մարմինը և խմել արյունը: Այդ ժամանակ երկիրը մեղադրանք առաջադրեց անօրենների դեմ: Ենովք 7:1-6

Եվ կանայք հսկաներ են ծնել, և ամբողջ երկիրը լցվել է արյունով ու անարդարությամբ: Ենովք 9:9

Եվ Նա պատասխանեց ու ասաց ինձ, և ես լսեցի Նրա ձայնը. «Մի՛ վախեցիր, Ենովք, արդար մարդ և արդարության գրիչ. մոտեցիր այստեղ և լսիր իմ ձայնը: Եվ գնա ու ասա երկնքի Պահապաններին, որոնք քեզ ուղարկել են նրանց համար միջնորդելու. «Դուք պետք է միջնորդեք տղամարդկանց համար, և ոչ թե ձեզ համար մարդիկ: Ինչո՞ւ եք թողել բարձր, սուրբ և հավիտենական երկինքը և պառկել կանանց հետ, պղծվել մարդկանց դուստրերով, ձեզ համար կանայք վերցրել և վարվել երկրի որդիների նման, և հսկաներ եք ծնել ձեր որդիների նման: Եվ չնայած դուք սուրբ էիք, հոգևոր՝ ապրելով հավիտենական կյանքով, դուք պղծվել եք կանանց արյունով և երեխաներ եք ծնել մարմնի արյունով, և, ինչպես մարդկանց որդիները, ցանկացել եք մարմին և արյուն, ինչպես նրանք, ովքեր մահանում և կործանվում են: Հետևաբար, ես նրանց կանայք եմ տվել, որպեսզի նրանք հղիանան նրանցով և երեխաներ ծնեն նրանցից, որպեսզի այդպիսով նրանց ոչինչ պակաս չլինի երկրի վրա: Բայց դուք նախկինում հոգևոր էիք՝ ապրելով հավիտենական կյանքով և անմահ՝ աշխարհի բոլոր սերունդների համար: Եվ այդ պատճառով ես ձեզ համար կանայք չեմ նշանակել, քանզի երկնքի հոգևորների համար երկնքում է նրանց բնակավայրը: Եվ հիմա հսկաները, որոնք ծնվել են հոգիներից և մարմնից, երկրի վրա կկոչվեն չար ոգիներ, և երկրի վրա կլինի նրանց բնակավայրը: Չար ոգիները դուրս են եկել նրանց մարմիններից, քանի որ նրանք ծնվել են մարդկանցից, և սուրբ Պահապաններից է նրանց սկիզբն ու նախապատմությունը: Նրանք երկրի վրա կլինեն չար ոգիներ, և նրանց կկոչեն չար ոգիներ: Ինչ վերաբերում է երկնքի ոգիներին, ապա նրանց բնակավայրը երկնքում կլինի, իսկ երկրի ոգիներին, որոնք ծնվել են երկրի վրա, ապա նրանց բնակավայրը երկրի վրա կլինի: Եվ հսկաների ոգիները տանջում են, ճնշում, ոչնչացնում, հարձակվում, կռվում և ոչնչացնում երկրի վրա և խնդիրներ են առաջացնում. նրանք սնունդ չեն ուտում, բայց այնուամենայնիվ քաղցած ու ծարավ են լինում և վիրավորանքներ են պատճառում: Եվ այս ոգիները կբարձրանան մարդկանց որդիների և կանանց դեմ, որովհետև նրանք դուրս են եկել նրանցից: Ենովք 15:1-11

Հսկաների կոտորածի, կործանման և մահվան օրերից, որոնց մարմնի հոգիներից հոգիները, դուրս գալով, կոչնչացնեն առանց դատաստանի: Այսպիսով նրանք կոչնչացնեն մինչև վախճանի օրը, մեծ դատաստանը, որի մեջ կավարտվի դարաշրջանը՝ Դիտորդների և անաստվածների վրա, այո, լիովին կավարտվի: Ենովք 16:1

Եվ ես՝ Ենոքը, պատասխանեցի և ասացի նրան. «Տերը նոր բան կանի երկրի վրա, և սա ես արդեն տեսել եմ տեսիլքում, և քեզ կհայտնեմ, որ իմ հայր Հարեդի սերնդի մեջ երկնքի հրեշտակներից մի քանիսը խախտեցին Տիրոջ խոսքը: Եվ ահա նրանք մեղք են գործում և խախտում են օրենքը, միացել են կանանց և մեղք են գործում նրանց հետ, ամուսնացել են նրանցից մի քանիսի հետ և երեխաներ են ունեցել նրանցից: Եվ նրանք երկրի վրա հսկաներ կծնեն ոչ թե հոգու, այլ մարմնի պես, և երկրի վրա մեծ պատիժ կլինի, և երկիրը կմաքրվի ամեն անմաքրությունից: Այո՛, մեծ կործանում կգա ամբողջ երկրի վրա, և ջրհեղեղ և մեծ կործանում կլինի մեկ տարի: Ենոք 106:13-16

Հոբելյաններ

Եվ եղավ, երբ մարդկանց որդիները սկսեցին բազմանալ երկրի երեսին և նրանց դուստրեր ծնվեցին, Աստծո հրեշտակները տեսան նրանց այս հոբելյանի որոշակի տարում, որ նրանք գեղեցիկ էին տեսքով: Եվ նրանք իրենց համար կանայք վերցրին բոլոր նրանցից, ում ընտրեցին, և որդիներ ծնեցին նրանց համար, և նրանք հսկաներ դարձան: Հոբելյաններ 5:1

Քանզի այս երեք բաների պատճառով ջրհեղեղը եկավ երկրի վրա, այսինքն՝ այն պոռնկության պատճառով, որի պատճառով Պահապանները, իրենց կանոնների օրենքի դեմ, պոռնկություն գործեցին մարդկանց դուստրերի հետևից և իրենց համար կին առան բոլոր նրանցից, ում ընտրեցին: Եվ նրանք սկսեցին անմաքրություն գործել: Եվ նրանք որդիներ ունեցան՝ Նաֆիդիմներ, և նրանք բոլորը տարբեր էին, և նրանք կուլ տվեցին միմյանց: Եվ հսկաները սպանեցին Նաֆիլին, և Նաֆիլը սպանեց Էլջոյին, և Էլջոյ մարդկությանը, և մեկ մարդու մյուսին: Եվ յուրաքանչյուրը վաճառեց իրեն անօրինություն գործելու և շատ արյուն թափելու համար, և երկիրը լցվեց անօրինությամբ: Հոբելյաններ 7:21-23

Եվ նա պատմեց նրանց հսկաների դատաստանի և սոդոմացիների դատաստանի մասին, թե ինչպես էին նրանք դատվել իրենց չարագործությունների համար և մահացել իրենց պոռնկության, անմաքրության և պոռնկության միջոցով փոխադարձ ապականության պատճառով: Հոբելյաններ 20:5

Բայց առաջ Գաղաադի երկիրը կոչվում էր Ռաֆայիմների երկիր, որովհետև դա Ռաֆայիմների երկիրն էր, և այնտեղ ծնվեցին Ռաֆայիմները՝ հսկաներ, որոնց հասակը տասը, ինը, ութ կանգուն էր, մինչև յոթ կանգուն: Հոբելյաններ 29:9

Եդեմի մոռացված գրքերը

Մարդիկ ինձ տարան հինգերորդ երկինք և տեղադրեցին, և այնտեղ ես տեսա բազմաթիվ ու անթիվ զինվորներ, որոնց անունը Գրիգորի էր, մարդկային տեսքով, և նրանց չափսը մեծ էր, քան մեծ հսկաներինը, և նրանց դեմքերը չորացած էին, իսկ բերանների լռությունը՝ հավերժական, և հինգերորդ երկնքում ծառայություն չկար, և ես ասացի ինձ հետ եղող մարդկանց. «Ինչո՞ւ են սրանք շատ չորացած, և նրանց դեմքերը՝ տխուր, և բերանները՝ լուռ, և ինչո՞ւ ծառայություն չկա այս երկնքում»: Եվ նրանք ինձ ասացին. «Սրանք Գրիգորիներն են, որոնք իրենց իշխան Սատանայիլի հետ մերժեցին լույսի Տիրոջը, և նրանցից հետո երկրորդ երկնքում մեծ խավարի մեջ պահվողներն են, և նրանցից երեքը իջան երկիր Տիրոջ գահից՝ Էրմոն վայրը, և խախտեցին իրենց ուխտերը Էրմոն բլրի լանջին, և տեսան մարդկանց դուստրերին, թե որքան լավն են նրանք, և իրենց համար կանայք վերցրին, և իրենց գործերով պղծեցին երկիրը, ովքեր իրենց դարաշրջանի բոլոր ժամանակներում անօրինություն և խառնաշփոթություն էին ստեղծում, և հսկաներ են ծնվում և հրաշալի մեծ մարդիկ և մեծ թշնամանք»: Եվ հետևաբար, Աստված նրանց դատեց մեծ դատաստանով, և նրանք լաց կլինեն իրենց եղբայրների համար, և նրանք կպատժվեն Տիրոջ մեծ օրը: Ենովքի գաղտնիքները 18:1-4

Ուրեմն, փախչե՜ք պոռնկությունից, զավակներս, և պատվիրե՜ք ձեր կանանց ու դուստրերին, որ չզարդարեն իրենց գլուխներն ու դեմքերը՝ միտքը խաբելու համար, որովհետև յուրաքանչյուր կին, որը կիրառում է այս խորամանկությունները, պահվում է հավերժական պատժի համար: Այսպես նրանք գայթակղեցին ջրհեղեղից առաջ գտնվող Պահապաններին, քանի որ նրանք անընդհատ նրանց տեսնելով՝ ցանկացան նրանց, և այդ արարքը մտքում ունեցան, քանի որ նրանք փոխակերպվեցին տղամարդկանց կերպարանքի և հայտնվեցին նրանց, երբ նրանք իրենց ամուսինների հետ էին: Եվ կանայք, որոնք իրենց մտքում ցանկացան նրանց կերպարանքները, ծնեցին հսկաներ, քանի որ Պահապանները նրանց թվացին մինչև երկինք հասնող: Հետևաբար, զգուշացե՜ք պոռնկությունից, և եթե ուզում եք մաքուր մտքով լինել, պահպանե՜ք ձեր զգայարանները յուրաքանչյուր կնոջից: Ռուբենի Կտակարան 2:17-20

Աքոր թագավորը՝ հսկա հասակի մի մարդ, ես գտա, որ ձիու վրա նստած՝ առջևից ու ետևից նիզակներ էր նետում: Ես վերցրի վաթսուն փունտ քաշ ունեցող մի քար, նետեցի այն, հարվածեցի նրա ձիուն և սպանեցի: Եվ իմ հայր Հակոբը սպանեց բոլոր թագավորների թագավոր Բելեսաթին՝ մի հսկա զորությամբ, տասներկու կանգուն բարձրությամբ: Հուդայի Կտակարան 1:18,22